

## Ի Մ Ա Ս Ա Ս Ի Ր ՈՒ Թ Ի Ւ

Առ Մարգեղն Մէկոնֆորեայ .

Ո՞հ , ով տարցի զիս ի ջերին եղը ափանց ,  
Ուր պըսակեալ Առնոյ ի նսեմ հովանեաց ,  
ի գնացն առեալ դադար զորմնվք Մետիշեայ ,  
Հանդէայ յարկաց հանճարեղին անշարժ կայ .  
Եւ գոգ՝ մինչ յամբ ալեզն հեղիկ մըրսընջէ ,  
Զանուսնս Տանդեայ եւ բեղրարդեաց յեղյեղէ .  
Կամ գէթ իցիւ , յաղօտանալ երեկի ,  
Երբ թօթափեալ զանձն ի հոգոց արքունի՝  
Դնաս ի խընդիր դու Եղերեայ ընդ անտառս ,  
Դայցեմ զհետովքդ անդաճելով՝ ի դալարս  
Ծըյարկն անշուք գեղազարդեալ քոց ձեռաց ,  
Ուր զնաս պաշտել ըզլըռովթիւն եւ զմոռաց ,  
Վեհիցդ եւ ես տանիմ պաշտօն . եւ զամ մի  
Հասունացեալ յիմաստ ի շողս անդ վըշտի ,  
Մտացս ի մնունդ պըտղովք եւեթ անթառամ ,  
Բատուերց բագնացն անձկաւ ի յայց ես զընամ .  
Եւ դալարուտ թէ բըլրակին ի կատար  
Կամ զառ ի թափ դարեւանդին ընդ մէտ դար ,  
Կամ մենաւոր ուղիսիցն յեղերս ամսցի  
Կանաչազուարճ կայցէ գեղջուկ հովանի ,  
Ոյր զընտանի սեմնվք սողեալ բարունակ  
Օձապըտոյտ յածցի 'նդ գաւիթ դիւրահակ ,  
Ընդ ճեպ թոռւցեալ հանդչի հոդիս դանդաշոտ ,  
Զերդ աղաւնին յալիս ծըփեալ թափառոտ ,  
Որ Արարայն ի տես ոստոցն եղեւնեաց  
Սլացաւ ի ծայրսն հանդչել ոտիւք վարդազգեաց :  
Այսպէս դու մինչ խորհըրդական արքայից ,  
Երկրորդ պատուով՝ ընտրեալ պետին փառակից ,  
Ունիս յանձին ըզհոդ իրաց աշխարհի ,  
Ես յեղը ալեաց՝ բազմեալ հովուացն ի խըմբի ,  
Զմայլմամբ աչաց ընդ կուրս հայիմ ծովակին ,  
Եւ ըզհեծիւնս հողմոյն լրսեմ ի շամբին .  
Շնդորրագինս ընկողմաննեալ առ աղբեր ,  
Ծզրնովք կաղնեաց զիտեմ զ'ի հիռ շուրջ զըստուեր .  
Մերթ սին անուն ըզկեղեւովք քանդակեմ ,  
Մերթ վերադարձ արձագանգաց ձայն ածեմ .  
Կամ պիշ ընդ ամպս յառեալ յերկնիցն ի կապոյտ ,  
Հանդէտ թափառ միտք իմ յածին ծըփանուտ :  
Ահա գիշեր . եւ ժամն ի մատոն ահաւոր՝  
Զոչ իմ հաշուեալն ինձ ցուցանէ միւս եւս օք :

Լոկ մերթ ընդ մերթ, յորժամ փրղձկիմ տագնապաւ,  
Եւ յորդ իմաստք զեղուն ըստ միտս իմ չափաւ,  
Յերեկորին յամայս ի շունչ խանդավառ,  
Լրուին քընարս դեռ նուազաւոր տայ բարբառ:  
Քաղցր ինձ այսդոյն հասուն պըտղոց ցիր թօթափ  
Ինքննեկ թափեալք յոստոցն յերկիր անթօթափ.  
Հողմատատան զերդ ի ծառոյն ի վայրի  
Զմարդաւ թառամ՝ ի սաղարթուցն յերերի  
Լրքեալք յոստոց պըտուգըն ի վայր թօթափին,  
Եւ առ բընովն ուստի ծընան՝ մեռանին:  
Եղեւ երբեմն՝ յորում աւուրքս իմ զեղուն  
Ի շուք փառաց ու ի տարփ սիրոյ պատարուն,  
Եւ խուսափեալ յինէն ի թեւ սըլացիկ՝  
Յանցելցն մութ անկանէին լիալիրք:  
Յառկայծ նըշոյլս իմաստութեան մարդկային,  
ԸզՊղատոնի հետովք թափառ ընդ երկին,  
Զհետ կըրթէի անձամք լինել խելամուտ,  
Արդեզք հոգին շունչ իմն իցէ յաստուածուստ,  
Կաւապարփակ թէ այն ճաճանչ երկնածեմ  
Դարձցի մահուամք ի մութ կամ լոյս աննըսեմ,  
Թէ յետ հազար ամաց յերկիր նա դարձցի.  
Կամ թէ եօթնիցս ըզբաղդ փոխեալ կամ զարփի,  
Եւ աստղ յաստեղց սլացեալ ի կէտն երկնաւոր  
Առ մըշտախոյս ծայրն յար մերձի հըպաւոր.  
Մերս յիշատակք մնայցեն յետ այս փոփոխմանց,  
Եւ անմեկին մեր հոգք, տարփանք, գործք բարեաց:  
Տարտարոսին առ զրամքք կայցէ ոք դատիչ,  
Ծնդ չարն յաւէժ եւ ընդ արդարն որոշիչ.  
Թէ ինչ գուցեն երկնապարզեւ օրէնք սուրբ  
Իւ պետութիւնք յաւերժացեալ ձիգ աւուրբ,  
Բարուց մարդկանն անկուշողի դիցեն առնձ,  
Զարդարութիւն տըւեալ ի պահ թագազանց.  
Կամ թէ աստուած ոք ի թըմբիր հեղզագին  
Թողու՝ ստ քըմաց բաշխից զիւր մէտ նըժարին,  
Եւ դարձուցեալ ըզցուրտ աշացն իւր նըկատ  
Բախտին՝ զերկիր, զէս լըքանէ բըռանց ժանտ:  
Այլ զերդ արծիւ սլացեալ յաճախ արփեգնաց  
Յորայն վըրէպ՝ վայրաթեւէ յեթերաց,  
Եւ ես գէտակն յանբաւ բարձունս զերակայ,  
Գըտի եւեթ զունայնութիւն եւ զերկրայ.  
Եւ խոնջ յուղւոյս թափառ յամայս անպարփակ՝  
Կենացս ըստ լոյս եւ ասհմանիս ըստ վիճակ  
Ոչ հոգացայց կամ խորհեցայց յայսմհետէ.  
Լոկ զի Աստուած անտես զիմ պէտս հայթայլթէ,  
Եւ քաղցր ի զիրկ սիրոյ հարսին նազելի  
Կենացս ի բաստ հըրճուել մենիկ ինձ լիցի՝  
Եւ անպաճոյն իմ հայրենին օթևան  
Ծածկոյթ ի ձմեռն եւ յարկ տայցէ յամառան,

Եւ մանկերամն ըզսեղանովս առեալ պար ,  
 Ամի ամի կոչնականաց լրցցի շար ,  
 Ոչ եւս բատ չափ ճախրեալ ի վեր , բարեկամ ,  
 Տեառնըն գաղտնեաց եւ խորհրդոց ի խոյդ գամ՝  
 Ոչ ծաղրալից ճրգամիք մրտացս իմ անզօր  
 Ճանամ ի նպաստ իմաստութեանն անբոլոր .  
 Կեանք շատ իցեն . գերիմաստին բատ բանի  
 Շատ է աւուրն անցնիւր տագնապ վարանի :  
 Սըրբոյն սըրբոց կացեալ պատկառ վեհ գաղտնեաց ,  
 Ամբըժութիւն տուաւ ինձ բաժին ու Աստուած հարց .  
 Բազկօք տարած նըմին կըքեմ ըզճակատ ,  
 Քանզի ըզնա երկիր պաշտէ յանըզգաստ .  
 Զերդ որ ի նինջ կամ ծուփ ծովուն ազկիւն  
 Յիւրն յանդորրու ծածան յալիսն հանգչի բոյն ,  
 Խնամնու յԱստուածն իմ կարապետ ապաստան ,  
 Յաներեւոյթն հանուրց դաղարա հանգըստեան ,  
 Եւ անվըրդով անզոյր մրտաց պարապմամբ  
 Ըզբաստ կենաց ճրգնիմ ածել ըզբըռամբ ,  
 Ու ամէն հողմոց անշուք պարզեալ զառագաստ ,  
 Սահել ընդ ժամն , աչացս առ նա պիշ նըկատ :

— Դու որ յերկար միըրկաց ու հողմոց խաղալիկ ,  
 Հըրծուեալ աստին ընդ ջինջ երկնաւ խաղաղիկ ,  
 Յանզոյր կայիցդ ակամի դիտես դու նովին  
 Մտաղիւր՝ զարկածս , եւ ըզպատրանա՝ հեղագին ,  
 Եւ քաղցրենի համբոյր մըտօդդ անարատ  
 Զհանճարեղաց դարուս քաղեալ լոկ զիմաստ ,  
 Խորհըրդաւոր առեր պարզեւ ի բարձանց  
 Յաստուածեղէն բարբառ խօսել մահացուաց ,  
 Յափանց սիրուն յուատ կարդացեր ինձ հրաւէր ,  
 Ուր ջինջ ալեզք կենացդ աշուն սահի դեռ ,  
 Եւ մտերմութիւն , ջուրք եւ ծաղկունք , հովանին  
 Շորթեալ ըզկէս անդորր աւուրցդ եւ տանին ,  
 ի նուազս անարդ զոր քոյ հիւսեաց ինձ Մուսայդ  
 Ասա դու ինձ , որպէս երբեմն եւ Ովրատ .  
 Կըքբէլ բաղդին մարդն ունիցի թէ անսալ .  
 Թէ զարտուղի ըստ կէտն իցեմ խոտորեալ ,  
 Կամ նոր գուցէ այլ առ իմաստ ճանապարհ .  
 Բարօրութեանն արուեստ չիցէ կենաց հնար :

### ԼԱՄԱՐԴԻՆ

ԹԱՐԳՄ. Հ. ՍԱՄ. ԿԱՅՍԵՐԵՊԱՆ

ՎԵՆԵՑԻԿ Ի ՑՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ